

Ս Ի Ռ Ա

Ժ Զ . Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1942

Մ Ա Յ Ի Ս - Յ Ո Ւ Ն Ի Ս

Թ Ի Ւ 5-6

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

Տ Ա Ր Ի Ս Լ

— — —

Հակառակ պատերազմին և իր արհաւիրքներուն, ու անոր հետեանքով ստեղծուած դժնդակ պայմաններուն, անայլայլ շարունակուեցաւ Ս. Աթոռոյ կրօնական, կրթական եւ տնտեսական կեանքը, աւելի քան գոհացուցիչ: Ս. Աթոռոյ վարչական և ելեմտական այս տարեփերջը առիթ կը նկատենք մեր զոհունակութեան մասնակից ընելու նաև Հայ ժողովուրդը՝ իր հոգեոր տան մէջ ընթացք առած և շարունակուող կրօնական, կրթական և տնտեսական արդիւնքն: Եթէ ուզենք շատ արագ ակնարկի մը մէջ խտացնել հոս այդ զործունէութեան ընդհանուր գիծերը, զոհունակութեամբ կրնանք ըսել թէ կրօնական եւ եկեղեցական կեանքը այս նուիրական հաստատութեան մէջ անցաւ աւանդապէս օրինականացուած կանոնադրութեամբ: Զշիցեցաւ ոչ մին այն կանթեղներէն՝ զորս մեր երջանիկ նախնեաց ջերմեռանդութիւնը լուցած էր տնօրինական սրբատեղեաց մէջ: Հանապազօրեայ պաշտամունք, Ս. Պատարագ, և տօնական հանդիսաւորութիւնք, կատարուեցան անխափան: Զլուց բեմը, և այս բոլորը ոչ միայն Ս. Աթոռոյ անմիջական շրջանակէն ներս, այլ նաև ի Յոպակէ, յԱմման և ի Հայֆա, ուր Ս. Աթոռոյ ներկայացնող հոգեորականները իրենց լաւագոյնը կը փորձեն, լեցնելու համար վերոյիշեալ վայրերու մեր ժողովուրդի կրօնական պէտքը:

Ս. Յարութեան Տաճարին մեր Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ նորոգութեան զործը՝ քանի մը տարիներէ ի վեր սկսուած, այս տարի հասաւ իր լրումին: Եկեղեցին ամբողջովին նորոգուեցաւ, վար առնուեցան բորբոս ծեփերը, և տաճարը երկան եկաւ իր քարեղին զեղեցկութեամբ: Փայտաքանդակ խաչկալները փոխանակուեցան քարէ երկու նոր խորաններու խաչկալներով, հայկական ոճով: Եսկ աստիճաններն և դասերը շրջանակուեցան պլրոնզէ բազրիկներով: Կը մնար այս զեղեցիկ եկեղեցին զարդարել նկարներով: Այս նպատակաւ Ս. Աթոռ հրաւիրուած է Պ. Օննիկ Աւետիսեան տաղանդաւոր նկարիչը, եւ սկսած արդէն զործի: Անկատակած ենք թէ Հայ ոճին մէջ զեղեցկացած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին շուտով պիտի զարդարուի սպասուած նկարներով, ցեղային ողիի նոր շողակաթումներով պայծառացած:

Կրթական եւ խմացական կեանքը նոյնպէս ընթացաւ կանոնաւորութեամբ . ժառ. Վարժարանն ու Ընծայարանը տուին իրենց հունձքը , և կը յուսանք թէ նոյնպէս պիտի լինի նաև այս տարուան վերջը , երկու ամիս յետոյ . «Աղաչել զէր հնձոցն զի յարուսցէ զմշակս ի հունձս իւր» . այսինքն ի դործ դնել լաւագոյնը , որպէսզի հոգեոր և ազգային ծառայութեան շնորհքը բազմապատիկ արդիւնաւորութեամբ պայծառանայ այս հաստատութեան մէջ . ու այս սրբազան յառաջադրութեան մէջ ժողովուրդն ալ իր սատարը պարտի բերել նիւթեղէն կարելիութիւններու հետ նաև իր հոգեկան ու բարոյական դիմաւորումով : Ս. Աթոռոյ Ընծայարանը արդէն ունի իրենց եկեղեցական ասպարէզին պատրաստութեան աւելի քան կէսը աւարտած ընծայեալներու նշանակելի խումբ մը՝ հաստատութեան ապազայի յոյսերը . եթէ Տէրը կամենայ , շուտով պիտի օրհնուի անոնց ալ հոգեոր պսակը՝ լի և արդիւնաւոր :

Մեր հոգեոր դպրանոցէն դուրս , Ս. Թարգմանչաց Վարժարանը ևս ունեցաւ անցնող տարուան ընթացքին կրթական փայլուն արդիւնք : Մանկունք եւ պատանիք , երկու սեռէ , աւելի քան 700 աշակերտներ : Ասկէ զատ , իրենց կրթական շրջանը յաջողութեամբ բոլորեցին Յոպէի , Հայֆայի և Ամմանի նախակրթարանները , և Ծըսէյֆայի , Աթիղի , Զարքայի և Քէրէկի դպրատունները . որոնց առաջին երեքը նպաստաւորուած են Ս. Աթոռէս , լայնօրէն , իսկ վերջին չորսը՝ Հ. Բ. Բ. Միութենէն : Աւելորդ չենք նկատեր հոս կարեւորութեամբ յիշատակելու թէ Ս. Աթոռը տարին աւելի քան 5000 սթերլին կը յատկացնէ դպրոցական զործին . այս մէկ հատիկ փաստը պիտի բաւէր Միաբանութեան նկատմամբ աճեցնելու համակրանքի այն լայն բաժինը , որուն արժանի է ան :

Ս. Աթոռիս տպարանը կը զործէ անդուլ , աւելի կանոնաւորուած զրութեամբ . «Սիրն» Պաշտօնաթերթը կը շարունակուի անխափան , զոյլ մատենադարաններ կը պահպանուին հոգածութեամբ , թէև Զեռազրացը հակառակ տարիներէ ի վեր զգացուած փափաքներուն , դեռ կը մնայ անօպտազործելի : Հոն պահուած զանձերուն հանրութեան սեփականութեան վերածումը , և կիւլպէնկեան Մատենադարանի կողքին լուրջ եւ ստեղծազործ աշխատանքի կեղրոն մը ընծայելու սրբազան փառասիրութիւնը կը մնայ տակաւին անուռած յառաջադրութիւններէն մին այս Միաբանութեան : Այս չի նշանակեր սակայն թէ Միաբանութիւնը անտարբեր եղած է մեր անցեալ թանկազին նշխարներու նկատմամբ , որ նման Միաբանութեան մը աւագ պարտականութիւնն ու փառասիրութիւնը պարտէր ըլլալ ինչպէս կը մտածեն շատեր իրաւամբ : Վերջին քանի մը տարիներուն , նախորդ և ներկայ զոյլ պատրիարքներ , ոչ միայն ուշադրութեան , այլ նաև օրակարգի հարց ըրին այդ պարազան , և մօտ ատենէն եթէ պարազաները ներեն , այդ սրբազան աշխատանքին բարիքը ևս պիտի աւելնայ մեր կրթական զործունէութեան մէջ :

Վարչական եւ ելմտական մեր կեանքը եղաւ յոյժ զործօն , և տուեալ պայմաններու մէջ՝ արդիւնաւոր : Տնօրէն ժողովը , միշտ շողեպինդ լծուած իր զործին , ունեցաւ օգտաշատ և խիստ աշալուրջ զործունէութիւն մը , հակառակ դժնդակ պայմաններու պարտապարանքին , վարելով թէ՝ հաստատութեան հոգեորական , վարչական և մատակարարական , և թէ՝ մեր թեմական շրջանակին կրօնական , ազգային և դատական զործերը :

Կալուածական եւ շինուածական տեսակէտով՝ անցնող տարին արդիւնաւոր չեղաւ։ Պատերազմի հետեւանքով շինուածանիւթերու հագուազիւտ ու սուզ ըլլալուն համար կարելի չեղաւ շարունակել վանքապատկան հողերու վրայ նոր շէնքերու կառուցման գործը։

Ա. Աթոռոյ հանրային և ժողովրդական կեանքը՝ հանդէս իշխանութեանց և մեր ժողովուրդին, իր ընթացքը կատարեց բարոք պայմաններու մէջ։ Մեր յարաբերութիւնը Հայոստանեաց Եկեղեցւոյ միւս նուիրապետութեանց հետ (Ամենայն Հայոց կաթողիկոսութեան), կ. Պոլսոյ Պատրիարքութեան եւ Մեծի Տանն կիլիկոյ Կաթողիկոսութեան) եղան սրտազին որքան համերաշխ, մեր Եկեղեցւոյ ընդհանուր շահերու հոգածու ողիով։ Ի դէպ է յիշեցնել թէ Մայր Աթոռոյ Գահակալի Ընտրութեան ժողովին իբր Միաբանութեան ներկայացուցիչ պատուիրակ՝ Լուսարարապետ Տ. Կիւրեղ Շ. Վրդ. Խորայէլեան, մօտէն շփուած մեր հայրենիքի արդի վիճակին, բերած է մեզի սրտապնդիչ տեղեկութիւններ որոնք արդէն լոյս տեսան «Սիոն»ի մէջ և արտատպուեցան սիիւռքի հայ մամուլէն։

Անցնելով մեր պիւտճէին և պարտքի խնդրոյն, որոնց համար վստահ ենք թէ ամբողջ սիիւռքը ակնկառոյց է մեզի, ուրախ ենք յայտնելու թէ հակառակ տարիներու ձախորդ բերումներուն, հաւասարակշիռ վիճակի մէջ է մեր այս տարուան տնտեսութիւնը ևս . բաց չունինք, և պարտքի բաժինն ալ զոհացուցիչ շափով հատուցեր ենք։ Այս վերջին տասնամեակին, Միաբանութիւնը զոհունակութիւնն ունի յայտարարելու թէ յաջողած է վճարել աւելի քան կէսը իր պարտքին, և այս՝ ի հեճուկս այն բազմախոռվ հանգամանքներուն՝ որոնց թատր եղաւ Ս. Երկիրը, իր ցեղային կոիւներու իբր հետեւանք։ Աւելորդ է խօսիլ Բ. Մեծ Պատերազմով ստեղծուած ձախորդ պայմաններուն ալ ճնշումէն։ Միաբանութիւնը ամուր կերպով կը տածէ յոյսը՝ պարաքին «վիշապ»ը — զործածելու համար նուիրականացած բացարութիւնը — ընդմիշտ ջախջախելու, անմիջապէս սր պարագաները դառնան նպաստաւոր։

Անցնող տարուան մէջ էր որ ընդունեցինք այցելութիւնը Էջմիածնի Կաթողիկոսական Տեղակալ Սբբազանի կողմէն, Կիլիկոյ Աթոռի կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու համար զրկուած զոյզ պատուիրակներուն՝ Գեր. Տ. Արսէն Արքեպոս, Ղատճեանի և Պ. Համբարձում Առաքէլեանի, անոնց անձին մէջ պատուելով Ամենայն Հայոց Հայրապետութեան և մայր հայրենիքի պաշտելի խորհուրդը։

Ահա՝ տարուան մը պատկերը՝ իր ընդհանուր զիծերուն մէջ, պատկեր՝ զոր կը կարծենք թէ աւելի քան զոհունակութեան արժանի է։ Անշուշտ թէ կարիքները որքան աւելի զոհացում ստանան, պէտքերն ալ ժամանակին հետ նոյնքան աղաղակող կը դառնան։ Միաբանութիւնս կը զիտակցի ատոր, նուիրելով ինքզինքը այս Ս. Տան պահպանութեան և բարգաւաճման զործին, տարիներէ ի վեր յօժարակամ ընդունելով ինքնազրկանքի բաժինը։ Այս Տունը անցեալէ մը, հոգևոր կեանքի և փառքի օրերէ կուգայ, ու կը զիմէ միշտ դէպի աւելի բարձր ճակատազիր մը։ Մեկուսացած կեցուածքի մը մէջ չենք՝ հանդէս աղջին կարիքներուն, որոնք ամէն օր ծովացեալ համեմատութիւններու կը հառնին։ Վանական Միաբանութիւն մըն ենք, բայց մեր կեանքը, հեռու մտասոյզ

հայեցողականութեան ճգնաւորական դրութիւն մ'ըլլալէ, մեր ժողովուրդի կրօնական ու կրթական սպասին լծուած գործարանաւորութիւն մը եղած է միշտ: Դէպի մեր ժողովուրդը արտազեղուելու իրողութեան ապացոյցներ են Պաղեստինի և Անդր-Ցորդանանի թեմական շրջանակին մէջ տարիներէ ի վեր իրականացած կրօնական և կրթական շօշափելի ձեռնարկները, և արտասահմանի հայութեան մեր Միաբանութենէն դրկուած աւելի քան տաս հոգեորականներ, ժողուելու և յանձնանձելու համար ազգին նշխարեալ բեկորները, «Զի մի ինչ կորիցէ»: Հարկ չկայ պարզելու, անդամ մը ևս, մեր ժողովուրդին կացութիւնը, դրութիւնը մանաւանդ մեր Եկեղեցին, որ վտանգի մէջ է կարծես: Անհոգիւ մեր ժողովուրդի անցքին վրայ դարանակալ նստած են անոր թշնամիները, մեծ է հոգեոր մշակներու կարիքն ու պէտքը՝ «հունաք բազում են և մշակք սակաւ»: Կ'ըսենք այս պարագան ցոյց տալու համար թէ Ս. Աթոռը հակառակ իր ներքին պէտքին, իրմէն ինայելով, կը ջանայ մեղմել խոշոր չափերու վրայ զգալի այդ կարիքը: Յուսով ենք թէ թիւով և բարեմասնութեամբ առաւելազանց չափով պիտի աճի գեռ այս հաստատութիւնը, որպէսզի առանց ներքին կազմը խախտելու, բաւականութիւն ունենայ հասնելու նաև արտաքին պահանջներու:

Ըրինք այս հակիրճ հաշուետութիւնը, այն խոր ու սրտազին մտածումով որ այս Աթոռին հանդէս մեր ժողովուրդը կը տածէ իր ամենախոր սէրերէն մին, և ուրախութիւն է իրեն համար լսել անոր արդիւնաւորութիւններէն: Վասնզի այս Աթոռը և անոր վրայ կանգնած հնադարեան պատրիարքութիւնը, մէկ ճիւղն է միայն նուիրական այն ծառին որ մեր Ս. Եկեղեցին է: Անշուշտ թէ շատ բան կը սպասեն զաւակները իրենց մօրմէն, բայց Եկեղեցին երբեք դադրած չէ սպատիսուր մօր մը նման, լապտեր ի ձեռին, զիշերախառն՝ որոնելու իր կորսուած ու վիրաւոր զաւակները: Ամէն ճիզ և շանք որ Եկեղեցւոյ նուիրապետութեան և պաշտօնէութեան կողմէ կը կատարուի ամէնուրեք այս ուղղութեամբ, այդ իմաստն ունի միայն:

Մեր ժողովուրդը սովոր է սպասել աւելի քան ինչ որ պայմանները թոյլ կուտան, սակայն այս զգացումը պարտի համարժէք ներկայանալ երկու կողմի համար ալ զոհողութիւններու ընդառաջմամբ:

Իցիւ թէ շուտով վերջ զտնէին ժամանակին չարիքները, որպէսզի Աստուծոյ և ազգին մտածումով տողորուած այս հաստատութիւնը կարելիութիւն ունենար աւելի լայն չափերով իրազործելու իր փափաքներն ու յառաջադրութիւնները, ի նպաստ մեր Ս. Եկեղեցին և բազմակարօտ ժողովուրդին, որուն բազմադիմի կարիքները իր շուտարած ճակատազրին վրայ խուժող աղէտքներու երեսէն, անհամեմատ չափերու կը հասնին:

Տայ յը երկինք որ սկսող տարեշրջանը խաղաղ և բարզաւած կեանքի մը բոլորումովը երջանիկ թուական մ'ըլլար ինչպէս բովանդակ աշխարհին, այնպէս ալ մեր ժողովուրդին համար:

ԽՄԲ.